

ամենէն հզօր , ամենէն սուր ու պաշտելի ձեւ-  
ովքը որ լսուած ըլլայ արդի Հայոթեան մէջ . Արովլանէն յեռոյ , Պոչլանմի քով կարելի է  
գտնել զան , և նորագոյններուն մէջ՝ Անա-  
րոննանին եւ Անահակենակին : Արեւմտեան  
Հայոց մէջ , Բաղրատունին դրական հսկայ դէմք  
մէն է , բայց իր Հայլը լսկուովը միայն «հայ» է ,  
և ո՞քան ճախապէս հայ . շարագրութիւնը , ոճը ,  
գեղլոյգագիտութիւնը մնասան եւրո-  
պական են , թէպէս սպանչիլի , որովհետեւ  
հանձարի ծնունդ : Պէտքիթաշլան , Թէրզեան  
պահնչիլի քնարերգակներ են , շատ քնուու ու-  
որոշ անհասականութեամբ , կատարեալ ար-  
ուեստով , բայց հայկական բռուն հօթը չեն տար .  
Դուրեան՝ որ ոչ աշուղնիր կարգացած է , ոչ  
ժողովրդական երգերով զաղած , ոչ նախնեաց  
մատենացրութիւնը ուսումնասիրած , բնագրօ-  
րէն «Հայ» է . իր քնարերգութիւնը՝ որուն մէջ  
ժողովրդական զգայնութեան , լիզուի , ոճի այն-  
քան խոր շնչեալ մը կայ՝ աշուղներու քնարեր-  
գութեան հետ ներքին խրեհրդաւոր առնչու-  
թիւն մը ունի . Դուրեան Պոլսահայոց աշուղն  
է , Վուփորի Քուչակը , — ինչպէս Պարտենեան՝  
Պոլսահայոց բնիկ ժողովրդական սրբամտութեան  
արտայայտիչը : Ալիշան ունի՝ խառնուածքալ՝  
հայկական զրոշ , զոր զիտակցարար զարդա-  
ցու ցած ալ է՝ հին աշուղները կարզալով : Նո-  
րագոյններուն մէջ , Թէկառինցին ու Զարգար-  
եանը , հայ հոլէ բռուած ծաղիկներ են , զուտ

հայկական հոյզով զեղուն :

ծեղական բնիկ նկարագրով հարուստ գրա-  
դէմներու բազմապատկումն է որ մեր գրակա-  
նութեան պիտի տայ ինքնազլուխ , անկախ ,  
անհատարդոշ դրականութեան մը զօրութիւնը-  
օսարնիերուն մեր գրականութեանը գլխաւորա-  
պէս ատով է որ յարգելի ու հնտաքրապական  
պիտի զանայ , որովհետեւ իրենց գրականու-  
թեանց առաւել կամ նուազ յաջող ցուլքն եղող  
հայ էջերը — ինչպէս են այս վերջին շրջանին  
մէջ երեւան եկող գրագէտներէ շատերու զրու-  
թիւնները — ոչինչ ունին շահնկան նւրոպաց-  
ւոց համար , քննի որ անոնք այդ ցուլքերուն  
հոյակապ բնատիպարնելոն ունին : Մեր կին գրա-  
կնութիւնը՝ — ինչպէս է ժողովրդական բա-  
նաստեղծութիւնը — իր ամբողջութեամբ ճանշ-  
նալ , անոր մ.ջ որոյնը ամէն ինչ որ ինք-  
նուրոցն է եւ ուժեց , ուսումնասիրել զայն եւ  
տոգորուիլ այդ «մերը» եղող տարրով , ջանալ  
որ մեր վագուան գրականութիւնը՝ մատամր  
հետղնետէ աւելի եւրոպական ըլլալով հանդերձ՝  
իր ձեւին մէջ հետղնետէ աւելի ազգային կնիք,  
ցեղական համ ու հոտ ունենայ , աշխատիլ է  
ոչ միայն մեր գրականութեան զօրացման ու  
ճոխացման , այլ եւ , հաստատելով մեր մտաւոր  
ու գեղեցկագիտական ինքնօրինութիւնը , նպաս-  
տել է յաջողմանը մեր ազգային զատին :

Ա. 20ՊԱՆԵԱՆ

## Կոթողներու կարօտը

~~~~~

Ա.

Փարիզի կարողը

Ապաղուգուած կոթող , եւ այս  
Հրապարակին վրայ կ'ձանձրանամ .  
Զիւնը , եղեւալ եւ անձրւեն  
Ժանգուած կողեր կը առանցնեն :

Եւ հին ասեղը , կարմըրած՝  
Նրուա երկնը մը հնացներէն ,  
Կ'առնէ դալուկ մը կարօտ՝  
Այս անկապոյտ երկնքին մէջ :

Առջեւը վէս հսկաներուն  
Լուքսորի եւ պիւլաններուն ,  
Քովի իմ եղրօրս վարդերանդ ,  
Ինչո՞ւ կանգնած չեմ տակաւին ,

Այս անիտիոխ կապոյախն մէջ  
Կարմիր բրդիկը սուզելով ,  
Եւ աւային վրայ՝ արեւուն

Դրելով քայլերն իմ ըստուերովս :  
 Խամսէ՛ս , օր մ'իմ զանգուածըս սէդ  
 Ուր յափառեանք կը սղոցուէքր ,  
 Խոսի մը պէս կարած՝ խնկաւ ,  
 'Ի ըրաւ . Փարիզ զայն խաղալիք :

Պարեկապանը կրանիսէ ,  
 Հակայութեանց պահապանը ,  
 Կեղծ հին տաճար մ'ունի հրմայ  
 Մէկ կողմն ու « Շամպր »ը մէկալ զին :

Լուի Սէզի կառավինատին  
 Վրայ՝ մինաքար իմաստազուրկ ,  
 Դրին իմ զաղոտնիքս , որ մոռացման  
 Կը շառէ հինգ հաղար տարի :

Ճնճուկներ զլուխը կը ծրամն ,  
 Ուր՝ թռած ատեն՝ կանգ կ'առնէին  
 Անդարձիւն ու իրիսը վարդ ,  
 Ճերմակիւտուք , ոսկեմազիլ :

Ալնն , ական սեւ փողոցներու ,  
 Աղտույիսերով շինուած պիղծ . գետ ,  
 Կը լզրճէ ոտքըս զոր լրահար  
 Նեղոսն՝ յորդած՝ կը համբարէր ,

Նեղոսն հսկայ , ճերմակմօրուք ,  
 Գլուխը լոդոս եւ կընիւներ ,  
 Հոսկելով ծռած իր սափորէն  
 Կոկրդլիներ ձկներու տեղ :

Սատափաղարդ կառքիւն ոսկի  
 Երբեմնի մնծ փար' ւաններուն  
 Կ'անցնէին շուրջն . նիման վերջին  
 Արքան տանող կառքն հասարակ :

Ատենով , հին քարիս առջեւ ,  
 « Փշենիթ »ը զուինին՝ քուրմերը սուրբ .  
 Միստիկ « պարի նն կ'թափօրէին ,  
 Անկի նկարէն նշանակներով .

Մինչդեռ հիմայ , մոյթ մ'եմ անսուրք ,  
 Կանգնած երկու աղբիւրի մէջ .  
 Բոլցին անցնիլը կը տեսնեմ  
 Իր կառքին մէջ թիկնատարած :

Կը տեսնեմ անցքը՝ յունուարէն  
 Մինչ զեկտեմբեր՝ պուրծւաներուն ,  
 Սոզոններն որ « Շամպր »ը կ'երթան ,  
 Եւ Արթիւրներն որ կ'երթան « պուա » :

Օ՛հ , ի՞նչ աղզեղ կմախքներ հարիւր  
 Տարիէն ցոյց պիտ' տայ այս խենդ  
 Աղդն ամբարիչտ , որ անհրիդ  
 Կ'պառիկի գամուած ճաղերու մէջ ,

Եւ որ փրտումը արգիլող  
 Գետնագամբան անգամ չունի ,  
 Նշարաններ ուր սերունդներն  
 Խինեն թաղուին զար դար շարուած :

Նշանագրոց հո՛ղ սրբազն  
 Ու քրմական զաղունիքներու ,  
 Ուր ըսփինքներն մագիներին  
 Պատուանգանին ծայրը կը սրեն ,

Ուր կը հոչէ նկուզն ոտքիդ տակ ,  
 Ուր ճռուակն իր բոյնը կ'թիսէ ,  
 Կ'ողբամ քեզ , հի՞ն իմ եղիպասու ,  
 Կըրանիսէ արցունքներով ,

Ք.

### Լուբսորի կորոսը

Պէմ անհունին , յաւերժական  
 Միանութեան մէջ կը հսկում ,  
 Ես՝ մէկ հատիկ պարեկազն  
 Այս աերուած մնծ քաղաքին :

Հորդունին վրայ անսահման ,  
 Համբը անսպասն , ամուլ , անվերջ .  
 Արեգակին տակ անզըւարթ  
 Դեղնած պատանքն իր կ'տարածէ :

Երկինքը՝ մերկ հողին վերեւ ,  
 Անապատ մ'ան ալ կապոյտի ,  
 Ուր երբեք ամպ մը չի ծրփար ,  
 Անդըթօրէն ջինջ՝ կը փոռի :

Նեղոսն որուն մորթը մնած  
 Կապար փառով կը կլայեկուի ,

Զիագեսնէն խորչումտած ,  
Կը շոշայ շետ լոյսի մ'տակ չոր :  
  
Ու որկրաժէւ կոկրղիներն  
Կղղեակներու հրուտ աւապին  
Վրայ՝ պատեաննուն մէջ կէս-եփած ,  
Հեծկըլտալով կը նոււային :

Բարակ ոտքին վրբայ՝ անշարժ ,  
Իրիսը , կտուցը կուրծին մէջ ,  
Մայրը սիւնի մ' կը վերծանէ  
Թոթի գրուածքը սրբազն :

Կը մըլաւէ շընագայլը ,  
Կը ծիծաղի բորէն . քազցած ,  
Կը ճլայ ճակուռն օդապատոյտ ,  
Սեւ ստորակէտ վառ երկնփին :

Բայց շըշուկներն այդ մենութեան  
Կը ծածկրեին յօրաննումէն  
Ըսկինքսներուն , յոգնած՝ դրբէն  
Զոր կը պահեն միշտ անփոխին :

Արդիւնք ճերմակ աւազներուն  
Ցողին ու միշտ փայլող արփւյն ,  
Արեւելքի ափին՝ լուսաւոր ,  
Քեզ ո՞ր ձանձրոյթ կը բազզատուի :

Դուն տափերնուն վրայ խոնջ ինկող  
Թագաւորները յափրացած  
« Ամա՞ն » պոռալ կը ստիպէիր ,  
Ու կ'ձնչես զիս ծանրութեանդ ատկ :

Երկնիքին չոր աչքէն երբեք  
Հոս հովի արցոննք մը չի սրբեր .  
Ու ժամանակն յոգնած , լըոին  
Պալատներուն վրայ կը յենու :

Ոչ մէկ արկած չ'այլայեր դէմքն  
Յաւերժութեան . այս մշտափօխ  
Աշխարհին մէջ , լոկ նդիպտուն  
Անշարժութեան վրայ կը դահէ :

Իբր ընկեր ինձ ու բարեկամ ,  
Երբ ձանձրոյթի նոտպա կոււայ ,  
Կան ֆելահներն ու մոմաներն ,  
Որ գարակից են Ռամաէսին :

Կը դիաւեմ մոյթ մ'որ կը ծրոխ ,  
Ծերուկ հսկայ մ'անդիմազիթ ,  
Եւ նոււակներն ճերմառագաստ  
Որ նեղոսին վրայ կ'ել ւէչին :

Ի՞նչ կ'ուզէի , եղաօրդս պէս ,  
Մէծ Փարիզին մէջ փոխարձուած ,  
Զըւարձանալ , քովիկն անոր ,  
Հրապարակի մը վրայ տնկուած :

Ողջ յողովուրդ մ'ան կ'ախսնէ հօն  
Կանգ առնել իր քանդակներուն  
Ալջեւ , գրուածք նըրիրազան  
Զոր կ'հնգէ միաքն երազելուգ :

Եւ աղիւրները , քով քովին  
Փոշիին վրայ իր կրանիսին  
Կը նետեն մէգն իրենց երիխոս .  
Կարմիր է ան , կը ճահինայ :

Եւ սակայն ինձ պէս Միէնիք  
Կ'ելլէ ան վարդ երակներէն .  
Բայց ես հին տեղըս կը մընամ .  
Անիկա ողջ է , ես միուած :

Թարգմ. Ա. Զ.

Թէլօթիկ, ԿՈԹԻԿ



## ՄԱՇՏՈՅ ՎԱՐԴԱՊԵՏ

Գտիչ այբուբենի , քարգմանիչ ,

աւետարանող եւ մատենազիր



Դրքի առաջին ափյափոյ թարգ-  
մանութիւնը — ճաւանօրէն  
առձեւն պատրաստ գտնուած ասո-  
րական բնագիրներէ — կատարուե-  
լուն պէս , Մաշտոյ կը դառնայ բո-  
գանդակ Հայաստանի աւետարանումն՝ իր